

ԳՐԱԿՈՍՏԱԿԱՆ

ԻՐԵՆԷՇՈՒՄԻ ՆՈՐԱԳԻՒՏ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

Charles Renoux, *Patrologia Orientalis / շաբաթին նոր պրակ մը լոյս ընծայած է, Irénée de Lyon, Nouveaux Fragments Arméniens de l'Adversus Haereses et de l'Epi-deixis խորագրով, ուր կը ներկայացնէ իրենէսսի Ընդգէմ Հերձուածոց, և Յոյցք յորջորջուած երկերուն հայերէն թարգմանութեանց միացորդները:*

Ընդգէմ Հերձուածոցի Դ. և Ե. Գիրքիրուն հայերէն թարգմանութիւնները գտնուած և հրատարակւած էին գարուս սկիզբը: Հայագէտա Ծրբուն նոյն զործին Ա. Բ. և Գ. Գիրքիրէն ալ իր ձեռք բերուծ հատուածներով զօրաւոր հիմ մը կը հայթայթէ այն տեսութեան, ըստ որում երանոսի յիշեալ զործը ոչ թէ մասամբ, ոյլ ամբողջութեամբ թարգմանուած է հայերէնի մեր երախտարժան նախնեաց ձեռքով:

Յորգելի հայագէտը ակնորկւած բեկորները քաղաք է կ. Պոլոսյ Հայոց Պատրիարքուանին մէկ ձեռոգրէն, որ նա-

և անոր յաջորդող կիրակիներուն (որոնք պէտք է ըլլան — և երբեմ միայն են — թուականը Ա. Զատկի տօնին): —

Տարի	Պահի	Զատիկի
1979	Եշ. 12 Ապրիլ	15 Ապրիլ
1980	Գշ. 1 »	6 »
1981	Կիր. 19 »	26 »
1982	Եշ. 8 »	11 »
1983	Գշ. 29 Մարտ	3 »
1984	Գշ. 17 Ապրիլ	22 »
1985	Եր. 6 »	7 »
1986	Եշ. 24 »	27 »
1987	Գշ. 14 »	19 »
1988	Եր. 2 »	3 »
1989	Եշ. 20 »	23 »
1990	Գշ. 10 »	15 »

Գլուխ Ա. Ճիշտիքիջեան

խոպէս կը գտնուեր Ղալաթիոյ Ազգային Մատենագարանը, 54 թիւին ներքեւ, ինչպէս կը տեսնուի Յարգէն Մ. Վ. Պ. Կիւլսէսքանի պատրաստած Յուցակին մէջ (Տպ. Անթիւիտ, էջ 316): Այդ ձեռագիրը շատ շահնեկան Ծաղկաքաղ մըն է կազմուած ամենաշուածը Բ. Դարուն:

Ներկայ հատարը կը պարունակէ հայերէն բնագիրը, դիմացը լոտիներէն թարգմանութեամբ և ներքեւը ծանօթութիւններով: Հատուածները իրարմէ շատ կը տարբերին երկարութեան տեսակէտէն: Թուագրուած են 1-65, իրեւ Յաւելուած ունենալով 6 փաքր բեկարներ, Ա. Յակոբինց Մատենագարանի թիւ 2331 և 2526 ձեռագիրներէն:

Գրքին կարեռագոյն մասը կը կազմին առաջին 25 հատուածները, որոնք կը վերտարերին Ընդգէմ Հերձուածոցի Ա-Գ Գիրքիրուն և լոյս կը տեսնին առաջին անգամ (էջ 30-73): Յաջորդ 27 հատուածները քաղուած են յիշեալ երկին Դ. - Ե. Գիրքիրէն, իսկ միացեալները Յոյցքէն, որոնք հրատարակուած էին ժամանակին: Ուստի հեղինակը այդ հատուածները չէ տպած ամբողջութեամբ, ոյլ Ղալաթիոյ ձեռագիրը համեմատած է տպագրեալին հետ և տարբերաւթիւնները միայն յառաջ բերուծ (էջ 74-151):

Հայերէն թարգմանութեանէն փրկուած հատուածներուն որժէքը շօշափելի է արդարու: Ահաւասիկ մէկը հեղինակին ուշագրաւ ծանօթութիւններէն, գրուած 23րդ հատուածին ներքեւ: “On remarquera encore la qualité du fragment arménien: il complète le fragment grec privé du verbe *inhonorabatur* attesté par la version latine, il complète aussi la version latine privée du verbe *benefaciebat* attesté par le fragment grec” (էջ 69):

Մանրակրիտ աշխատութեամբ և խնամեալ տպագրութեամբ ի լոյս հանուած այս հատուրը՝ երկասիրող պատուարժան հայագէտին կ'ապահովէ վասահարար խորին շնորհակալութեան զգացումներ, Հայրաբանութեամբ և Հայագիրութեամբ պարագագ Հայ և օտար բանասէրներէ:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ